

տարարել թէ իւր ամէն աշխատանքին թրբե թանկագին առաջնորդ մը անոր՝ որ մէջ զիտական ամենալուրջ պատրաստուաթիւն մը, պայծառ և անյողողդէ հմտուաթիւն մը կը ցուցնէ:

իւր հայագէտի համբաւը անջնջելի պիտի մնայ, բայց անոր գործունէութիւնը միայն հայագիտութեամբ չսահմանափակուեցաւ; Ապողոնիոս Տիանացւոյ՝ վարուց թարգմանութենէն զատ, յիշենց նաև իւր մենագորութիւնը բաժանեալ իտուաց՝ վրայ:

Նոյն ինցն պարզ և խղճամբա համեստութեամբ կը յայտարարէր, թէ իւր այս աշխատանըը պէտք չէ նկատել իրբեկեանը բնագիրներու խուզարկութեանց, այլ պարզ խմբագրութիւն մը իտու զանազան հեղինակներու գործերէն:

Յամենայն դէպս, նա կը ներկայանայ

իրբեկ թանկագին առաջնորդ մը անոր՝ որ կ'ուզէ իտու կրօնական գաղափարները ուսումնասիրել սկսիլ. և մեր ողբացեալ ուսուցչին յայտարարած այս զատաստանը ներշնչուած է իւր համեստութենէն, զոր չենց կընար ստուգիւ չափազանց կոչել, քանի որ յայտնի է՝ թէ ինչպէս համեստութիւնը գրեթէ միշտ ընկերած է անոր ճշմարիտ արժանիցին և անարատ գիտութեան. անհաշտելի հակաղորութիւն ցանի մը սերմանացազ մնապարծիկ կողմապաշտիկ թութակներու:

Փրեկերիկոս Գորնցվիւս Կոնիրիրով յաւէտ կրոսուած է հանճարեղ և ազնիւ նըկարագրով ուսումնասէր մը:

ՈՒՊԱՏՈՅ ՖԱԼԱԹԻ

Թարգմ. Հ. Վ. Ցուցանիւսուն

ՆԻՒԹԵՐ ՊՈՒՆԿՈՐԱՀԱՅՈՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ԱՊՐՈՅ ԶԵԼԵԳԻ (1620 - 167. -)

ՏԱՇ

(Ծար. տես Բազմ. 1925, էջ 258)

1663-1665ի թուականներուն երկայն քանակէներով Ապրոյ Զէլէպի աշխատած է Լիվոնոյի Հայոց եկեղեցին հիմնելու իրաւունքը՝ ձեռք բերել. բայց գծուարութիւններէն և դաւերէ յուսահատ կը հեռանայ Լիվոնոյին, մինչ իր որդիններէն մին, կը մնայ Լիվոնոյ, որուն անունը ըստ իր յիշատակարանին Սարգիս էր, իսկ ըստ Լիվոնոյ գտնուող տապանարարի մը՝ Մարտու («Ապրոյ Զէլէպի որդի Մարտուսի Դ. Ապրիլ. Խ. Ճ. Կ. Բ») (1713 տապանագիր):

Ապրոյ շատ սիրելի էր նաև «Քէօփ-ըիւլիւ Օղլու Մէկմէտ Փաշայի մեծա- և համբաւ էպարգոսի և ամենայն աւա- և զանոյն զրան արքունի, զորոյ և զանուն «իւր փոխեալ Քէօփիւլիւ Օղլուն հրա- և մայէ Ապրօ ձայնել յետ այնորիկ. որ

«կոչումն կայ մնայ ցայս օր ժամանակի «յազգիս նորա»: (Զմիւնելոյ յիշատակարան): Այսպէս Քէօփիւլիւ Օղլու Մէկմէտ Փաշան կ'ըլլայ Արրանամէր Ապրոյ կրճատման վերածողն, որ ցանկալի մականունի մը նման դեռ մինչեւ այժմ Եզիփառու, կ. Պոլիս և այլոր Ապրոյեանց կը գործածեն: Ապրոյ «Վասն զի բազում նպաստաւ «ուրութիւն արարեալ էր բանակին և «հաւատարմութիւն յիրս արքունի ընդ «ամենայնի, զջրաւոր խաթթի Շէլիֆ «մի շնորհէ նմա Սուլթան Խպրահիմ (Ա), «որպէս զի յամենայնի ազաս լիցի և «համարձակ ևս և ի մաքսից անգամ «յամենայն տեղիս իշխանութեան իւրոյ» (Զմիւնելոյ յիշատակարան): Պատմութեան մէջ, այսինցն հայ վաճառականական պատմութեան մէջ ի թուրքիա չեմ կար-

1. Հայատարակուած Loeb Classical Library Բ. Հաստորի մէջ:

2. Russian dissenters, Cambridge Mass. Harvard University Press,

ծեր թէ կարելի է հանդիպիլ աւելի մեծ չնորսքի մը — անմացս ազատ վաճառականութեան...։ Երջանիկ՝ ժամանակներ երբ Ապրոներ կ'ապրէին, և Մէհմէտ Դ. ներ, Թաթիներ, խոհեմ և իրապէս զահակալութեան արժանի Սուլթաններ կ'ապրէին, որոնց ձեռքին տակ Ապրոներ կը մնանային Գագաղներ, Պալեաններ, Տիւզեաններ, Նուպարեաններ կ'անձէին, կը ծաղկէին փար ազգին և երկրին...։ Երանի՛ այդ հին օրերուն՝ երբ հայը բախտաինդիրներու ձեռքով, երկրէ երկիր արսորուելու առաջար ու մերկ իր երկրէն հալածուելու չէր զատապարտուած։

Սուլթան Խպրահմ Ա. (ծնած 1615) գահակալեց 24 տարեկանին (1639) 9 տարի. իր յաջորդը եղաւ Սուլթան Մէհմէտ Դ. Ղազի (ծնած 1641ին) և զահակալեց 7 տարեկանին (1648ին) մինչեւ 1692, այսինքն 44 տարի։

Այս երկու զահակալութեան ընտանիքն սերած իր տէրերուն Ապրոյ սիրելի եղաւ։

Ապրոյ մասնակցած է Եղիազար-Յակոբեան (Հոռոմ և Արևելցի) կաթողիկոսական պայքարին, նախապէս թունդ Եղիազարեան մը, բայց յետոյ հանդիպելով Յակոբ կաթողիկոս Հուղայեցիին՝ կը համոզուի անկէ ու անոր կողմը կը բռնէ, որով կարճ ժամանակ վերջ այդ վտանգաւոր պայքարը վերջ կը գտնէ։ Կու տանը մանրամասնութիւնը այդ անձերուն. «1665ին Եղիազար Այնթապցի կու գայ իշիրնէ, ուր կը հաւաքուին նաև իր համախոնները, Պոլսէն, Թէրիտաղէն։ Ասոնց մէջ էր նաև Ապրոյ Զէլէպի «Այր խորագէս և զգուշաւոր», ինչպէս որ Հ. Զամէեան կ'ըսէ։ Ապրոյի խորհուրդով Եղիազարեանը կը սպասեն որ Մարտիրոսեանը (Կաֆայեցի) լմցնեն ունեցած զրամին՝ կաշառոց տալով, և պարտը անգամ կ'ընեն։ Հուսկ յետոյ Ապրոյ կը ներկայանայ Եղիազարովին ըսելով թէ ձեր ընտրած կաթողիկոսը Եղիազար Այնթապցին հոս է, բայց թշնամիները չն ձգեր որ ան իր պաշտօնին անցնի։ «Գիտեմ և եմ, լուս լիր» կ'ըլլայ խորամանկ Եղիազարովին պատասխան՝ որ կը

նայէր թէ՝ Եղիազարեաններէն և թէ անոր թշնամիններէն իր լաւագոյնը փրցնել։ Եղիազար իր յաջողիլը տեսնելով այս անզամ աշխատեցաւ Երուսաղէմի պատրիարքութիւնն ալ ձեռք ձգել, Դարձեալ Ապրոյ կը յաջողի «Փէրաթ» (Հրովարտակ) մը առնել, որով Եղիազար կ'ըլլայ կաթողիկոս տարեկան 15,000 դահնեկան խոստանալով։ Այս հրովարտակին հետ իրը ոչ կարեոր և երկրորդական ուրիշ հրամանագիր մ'ալ առու, որով Եղիազար կ'ըլլայ Երուսաղէմի և Ազր. Պոլսոյ ինամակալը. Եղիազար այս հրովարտակները առնելով գնաց թէրիտորադ, անկէ անցաւ Պուրսա։

Ապրոյ կամաց կամաց կը տեսնէ թէ այս թշնամութիւնները կործանում միայն պիտի բերեն, և ազգին հանգիստը խանգարելով պարտցերու պիտի մատնեն՝ զերեմիա չէլէպի Քէսօմիւրնեանը նամակով մը Մարտիրոս Կաֆայեցիին կը զրկէ. խնդրելով իր նամակին մէջ որ «Ծունդ զնելով «Համբոյր մատուցանեմ աջոյ վարդապետիդ «Նուաստ ծառայ ցո Ապրո, և աղերսաւ «Նօք աղաչեմ, զի յայսմ գիշերիս հանցեք «Օթել ի յարկս մեր խօսիլ ինչ առանձին «ընդ մեծութեանդ, ողջ լիր» Այսպէս Ապրոյ գիշերային ժամադրութիւն մը խընդրելով Երեմիայն՝ կ'ուզէ հասկացողութեան մը յանգիլ անոր հետ Մարտիրոս՝ փորձի համար կը զրկէ խոսրով անուն մէկը, որ.... կը սկսի Մարտիրոսը պախարակել։ Ապրոյ այսպէս առիթը չ'ունենար Մարտիրոսի հետ գլուխ գլխի տալով համաձայնութեան մը յանգիլ, մինչ Մարտիրոս յաջորդ օրը զատ կը բանայ Եղիազարի զէմ, բայց չնորհի Ապրոյի Եղիազար.... կը յաղել։ Մարտիրոս այս անգամ կը դիմէ առ մեծ իշխան Վեզիկը Թէհեասին ու 60 ցանկ զրամ կը խոստանայ երբ Մարտիրոսի վերադարձուի Երուսաղէմի Պատրիարքութիւնը։ Եղիազարովը կը կանչէ Ապրոն և ըսելով որ անոր թշնամինները 60 կու տան՝ եթէ իրենց 50 տան՝ դատը դարձեալ ի նպաստ Եղիազարեանց կը վճռէ. Ապրոյ կը մերժէ, յայտնելով թէ միայն 40 կրնայ տալ. բայց հուսկ յետոյ կը

համաձայնի և Եղիազար գարծեալ Ապրոյի շնորհիւ Կ'ազատի:

Թայց Կ'երեայ թէ վերջապէս Ապրոյ կը տեսնուի կաֆայեցոյն հետ, կը ծանօթանայ թակոր ջուղայեցոյ ու կը լրէ Եղիազարը, այսպէս վերջ տալով Եղիազարեան - Յակորեան պայցարին:

1671 Թուրք - Լէճ պատերազմի միջոցին Սուլթան Մէջմէտ Գ. գրաւց Լէճաստանի կամինից հայաշէն քաղաքը, որուն բնակիչ հայց Կ'ապատասանին Թթակիա և Մակեղոնիա և հրիսիս. Լէճաստան: Գաղթականներու իրումք մ'ալ Կ'իշէ Առ ծովու եղերը և երեց նաւերու մէջ նստելով կը սկսին նաւարկել մեզ անյայտ մեացած ուզգութեամբ մը. փոթոքիկը կը սախաչ որ անոնք իրարմէ բաժնուկն: Մին կու գայ խարսիել Առ ծովու Պուլկարական եղերը Ղալաթիոյ հրուանդանին առջև, Ուրիշ մ'ալ Պոնտական ծովեղերքին առջև կը իրարսիէ: Խսկ միւս նաև ալ կու գայ Կ'ընկումի Աճուլու Պուլկազի Միջէպուլոյ կղզեակին առջև, 97 հոգի կը խեղուին, մացեանները ցամաց Կ'ելլին, ուր տարի մը տառապազմին կանց Կ'անցընն զոհ ըլլալով ժանատենդի:

Այլ միջոցներուն Ապրոյ Զէլէպի որ իսրինէ կը գտնուի վաճառականութեամբ՝ Կ'իմանայ անոնց խեղճ վիճակը, կը ցափ ու ամբողջ կարողութեամբ Կ'աշխատի բեկաննել տալ Սուլթանական այն իրատէն, ըստ որում հարց Կ'արգիլուէր Օսմաններին նահանջները թափանցել թեկանող հրովարտակին հետ՝ ան ձեռք Կ'անցընէ նաև իրատէ մ'ալ, ըստ որում Սուլթանը կը հաւանէր որ հայերը Ջիլիպէի մէջ իրաւունք ունենան յոյներուն եկեղեցիներուն մէկուն տիրանալու: Եթոյնց կամայ թէ ակամայ կը հնազանդին և Ա. Պոլոսյ բլրակներուն միոյն Լէօպէթ-թէփէի կողին զանուող Ա. Գէորգ անոնով գետնափոր լրուած մատուոր հայոց կը յանձնեն (1675ին): Ապրոյ բազմաթիւ նուրիներ ալ Կ'ընէ եկեղեցին: Երբ առաջին անգամ հայերը իր մօտ էտիրնէ կը կանչէ «Ուր կայր վաճառականութեամբ» (Արգ. Ար.

Եկեղեցոյ) զգացուելով հայոց նեղ վիճակին՝ 400 մառչիլ կը նուկիրէ. իր հաշուով հայոց միլիպէի նոր ստացած եկեղեցին կը նուրոգէ: Արդ աւելի լաւ Կ'ըլլայ որ գգինց յիշատակարաններուն որ խօսին և վիշայն իրենց բոլոր մանրամատնութիւններով:

Թիշտատակարանը խօսելով հայոց կամենիցն փախուստին և կրած տառապանաց վրայ կ'ըսէ:

«Զայսուրիկ ամենայն իրբեւ լուսաւ ընդ այն ժամանակս Պէլկրատոցի Արբահամ Չէլէպի (անուանեալ Ապրոյ Զէլէպի) որ «Ընդ նմին միջոցին յլլրունի դրան կայր վաճառականութեան աղազաւ, առաւել ի սիրտ խոցեալ զանհնարին կիրս կրէր «յանձնն վասն ժողովրդեան վամենաց- և ոյց»:

«Բւստի կոչեալ առ ինցն զգիխաւորս «զողովրդէն՝ Անդրիանուպոլիս եկեալ «էին ընդ բանակին և միխթարեալ զնոսա «և ետ չորեց հարիւր մատչիլ յղեալ առ այն «վարանեալ ժողովուրդն, զոր և առեալ «ծանօթացեալըն Արբահամ Զէլէպոյն «յղեցին եթէ առ Ղալաթիա և եթէ առ Սիւ «զէպոլիս եկեալ վարանդեալ ժողովը «գեան կամ առ որս ապա յայս վայրէ «հրաման էհաս թագաւորէն թէ որբան և «ուր ուրեց զտանիցն յազգին հայոց ժո- «զուուրդը զգամեննացոց երթայր ի Մա- «կեղոնիա քաղաք, զոցն զտեղի նամկու «թեան իրեանց և անդ առցն զկայ: Ապա «սակաւ ինչ շունչ տաեալ յոցնութեան «Արբահամ Զէլէպոյն, որպէս ասացուը, «վերականգնեցաց իւրեանց եկեալ յանձնն «ի Փիլապուոլիս և անդ տեսեալ զմիմեանս «յարտասուա ցնդէին վասն իւրեանց, որ «էհաս ի վերայ հայոց, և իրբեւ այն ինչ «հանգարտեալ էին եկն Աստուծոյդ առ «նոցա տարածամ մահս վրիժառու»:


«Այլ աստին վերստին օգնական գտան «Արբահամ այսմ ժողովրդեան, զի զնա- «ցեալ էին ոմանք ի սոցունց զիխաւորաց «յԱնդրիանուպոլիս առ դուռն արքունի, «ինդրեալ ինցեանց զազօթարան իմն «արքայական հրաման, զոր անդանոր հա- «սուցանէր նոցա Արբահամ Զէլէպի զկերպ

ԶԵՐԱԳՐԱՆ ՏԱՒՏԱԿ

U. S. P. O. S. B. U. N. K. C. T. H. I. S. A. R. K. H.

• 978-1-4834-0855-5

ԱՕՏԱՒԹՅՈՒՆ ՊՐԵՍՈՒՐԻ



Trichocolea = *Trichocolea* *aff.* *varia* B. & S. after Schlechter, *Index plantarum*, 1895, p. 116, with the note that *Quercus* *Quercifolia* and *Quercus* *Quercifolia* *aff.*

« խնդրանաց զրոյն և զորպէսն շարժեն՝
« լուին ինքն էանց, ընդ որս խնդրէր
« անձամբ և զաղաշանս մատուցանէր
« երեւելեաց զրան» :

Այդ միջոցին հայերը ֆիլիպէի ութը եկեղեցիներէն միոյն կը տիրանան : « Ազա
« յորժամ տեսին թէ ունի եկեղեցին
« զկարառութիւն նորոգման ըստ ամենայնի,
« վասն որոյ յորժամ ասաց Արքանամ
« Զէլէպի եթէ բանի և եթէ զրոյ յանձն
« համ վճարել՝ որբան որ գնեալ է ի
« պէտս շինութեան եկեղեցոյ անձին իւրոյ
« ի յիշատակ յափանեական և սակաւ
« ինչ փող ևս յդեաց զսկիզբն առնուլ
« շինութեան, ուստի զսկիզբն արարին
« նորոգել բանին յուսադրութեամբ Ար-
« բանամ Զէլէպւոյն, թայց ի յայս հոգեոր
« ուրախութեան պարապիլն էնա անդարձ
« հրաման վերին՝ փոխիլ յաստեաց Արքա-
« համ Զէլէպւոյն յանանց կեանս, զի
« հանգեաւ տէր հաստատական անուամբ
« յիսուն և հինգամեայ (55) ի թուակա-
« նութեան հայոց՝ հազար հարիւր ցան և
« հինգ (1125 + 551 = 1676) և եղաւ
« ի Տապանի յԱնդրիանուպիխ» (« Ստո-
« րագրութիւն Սրբոյ Եկեղեցւոյ», 12 թերթ-
« նոր ծեռագիր, զրուած 19րդ դարու սկիզբ-
« ները): Աս ընդօրինակուած է, 1676ին
ատենները, զրուած՝ Երեմիա Զէլէպի Քէ-
միւրճեանի ժամանակագրութենէն, այժմ
« կորսուած» (ըստ Հ. Գ. Վ. Գալէմիեր-
եանի — Համեյէն Ամսօրեայ, 1911 օգոստ
էջ 474) ծեռիք տակ ունեցած « Ստորա-
գրութիւն» « համառուսագրութիւն» մ'է
և կը զսնուի Ֆիլիպէի Ա. Գէորգ Եկե-
ղեցւոյն զանձարանը :

Այսպէս 1676ին մեռնոյ ծծ տարու
Ապրոյ Զէլէպի ծնած պէտք է ըլլայ 1621ին: Անոր մեռած ատենը « որդին
Սարգիս Զէլէպի ոչ գտնուեցաւ առընթեր.
զի յդեալ էր յիտալիա վաճառականու-
թեամբ»: Խնչպէս աւելի առաջ ըսինց՝
ան կը զսնուէր Լիվուոնյ: Իսկ « Պարոն
Մատթէոս Զէլէպի մինչ էր ի Զմիւրին՝
դիէր առ նա զալ առ ինքն»: Ի զուր կը
սպասէ Ապրոյի զաւկին զալստեան: Եւ

երբ ան վերջապէս կը հասնի՝ Ապրոյ
արդէն հոգին աւանդած էր և իւրաս մեծ
շուցով Թաղուած էսիրնէր մէջ « Եղլուր-
ըլըմ» կոչեցեալ հայոց գերեզմանատան
մէջ: Տապանագիրը որ մինչև հիմակ չէ
հրատարակուած՝ ստորև կ'արտագրենք.

« Այս է տապան հանգստեան Պէլրատցի
Մինչ ի Մրւարատեսմին որդի Պըն Ապրահամ
Զէլէպւան որ հանգիւա առ քու. Թվին
Ո՛մի Տամի Տը. 1677 նի յապրիի Ժ
Կրկին 10.8.1 Սէնէ Տանկաց»

Անշուշտ « 1677 » սիալ մ'է, քանի որ
հոն կը զրուի Ռ Ճ ի Ե Թուականն Հայոց,
որ հաւասար է « 1676 » ին Վրիստասի և ոչ
թէ « 1677 » ին:

Ապրոյի մահուցնէ վերջ Ֆիլիպէի Եկե-
ղեցին կը յինուփ, Մատթէոս կը վճարէ
իր հօրը խոստացած 1636 մաշչիլը (հա-
ւասար 1636 հին դուրուշի),

Վերջացնելէս առաջ Կուզեմ ըսել թէ
ձեռիք տակ ունիմ ուրիշ երկու յանգաւոր
երկար յիշատակարաններ ալ, որոնց ներ-
ռողականներ են Ապրոյ և Մատթէոս
Զէլէպիներուն վրայ, խիստ երկար և սա-
կան զեղեցիկ և հարուստ ոճով: Ասոնց
մէջ կը յիշուի 1670ին Ֆիլիպէ զաղթող
հայերէն առաջ հոն արդէն հաստատուած
Հայ զաղութի մը և իր անհատներուն
մասին: Խմ կարծիքովս 1828ին Մեսրոպ
Զիփիսկոպս Անդրիանուպոլսեցիի համա-
ոստագրած վերոյիշեալ « Ստորագրութիւն
Սրբոյ Եկեղեցւոյ» համառուսագրութիւնը
համառուսագրուած է իմ մօտս զանուող
սոյն երկու յիշատակարաններէն, որոնց
ինչպէս ըսինք, « Կորսուած » սեպուած
են Հայր Գ. Վ. Գալէմիերեանէ Երեմիա
Զէլէպի Քէմիւրճեանի զրութիւններն են:
Խ մատոյ կը խոստանանց հրատարակել
սոյն և ուրիշ կարգ մը աւելի արժէքաւոր
յիշատակարաններ:

Ապրոյ Զէլէպի կարկառուն դէմը մ'է
17րդ դարու Հայ կեանըին մէջ, և կարեւոր
դերակատար մը Պուլկարահայոց Պատմու-
թեան շատ մը կարեւոր անձերուն մէջ: Ար-
ժանի յիշատակման երախտապարտօրէն:

Յ. Գիւթեան